

վրայ եղած վատահութեան յայտարարութիւններ՝ պաշտօնէից շրջանէն սկսեալ, դեկ ի վար, մինչեւ ամենէն ետք լաւ աշակերտը:

Գործեց, իբրև Տնօղնակոթիւն՝ արուեստգիտութեան, վաճառականութեան, բնական պատմութեան, բնագիտութեան, մեղուարուեստութեան, ինչպէս նաեւ կնդանարանութեան յառաջացմանը համար եղած ամէն իրնդիրեռ մէջ:

1885ի հունգարական աէրութեան արտահնդէսն ի վեր՝ չկայ խնդիր մը, որուն մէջ իրրեւ մամագէտ եւ Հարպիկ Կարգադրող մասնակից ու գործադրիչ եղած ըըլայ գորոշայեան, թէպէտեւ ուսուցչաց, ինել մը գիտնական ընկերութիւններու եւ Համակրթութիւնը յառաջացընող կաճառներու վերասեսուչ կարգադրիչ եւ շատ մը գիտնական գրուածքներու յօրինիչն էր. — որ չէ թէ միայն սորված էր, հապա գիտէր միանգամայն սորեցընել՝ առանց ցուցընելու եւ կեծելու, — որ մաս այս ամէն բաներու մէջ միշտ հեղահոգի եւ մարդասէր, — եւ ան էր իր կենցաղավարութեան գլխաւոր տիպը — այսու ամենայնիւ ամէն տեղ հոն էր՝ — բայց չէ երբեք առանց հրաւիրանաց — ուր որ աշխատիլ եւ գործել պէտք էր: Եւ ուր տեղ որ մէյ մը ներկայանար, հոն, իր հոգւոյն բովանդակ զորութեամբը կը գործէր: — Պուտարէցի, Ակրամի, Տէպէրէցինի, Եղիսաբէթուպուլոյ, Կերլայ Հայաքաղքի եւ այլն գիտնական եւ մեղուարուածական հանգէսները կրնան վկայ ըլլալ, իր անսուազ գործունէութեանը:

Եթէ գրութեան ոճն՝ ինչպէս որ սովոր ենք ըսելու՝ նոյն ինքն մարդն է, այն առեն ապահովէս կրնանք իր վրայ այն արդար քննագաւառութիւնն ըսել, թէ ինչպէս որ լուսաւոր մազք գիտցաւ խօսիլ եւ զասաւութիւն ըսել: — ըստ ամենայնի գիտցաւ այնպէս պարզ որ անանկ առանց բունագրասութեան եւ գիւրահասկընակի կերպով գրել, որ զամէնք կը զարմացընէր որ կ'ապշեցընէր. բայց միանգամայն կը յանկացնէր:

Հաստատաւթեամբ կրնանք ըսել, թէ գուղչայեան, իր բողոք կենացը մէջ, իր օգտին, պատառոյն ու փառացն ամենեւնին շնորհեցաւ որ իր ճշմարիտ նկարագիր՝ առ երկու խօսքին մէջ կը պարուանակինք. «Սեպհական անձին համար ոչինչ, ուր առ ամէն լաւ, բանի համար, ամենայն շոհողութիւնն:

Ավասին, որ ամ՝ եւ ուրիշ այնշափ առաւելւթիւններով առասապէս զարգարուած որ հնաւած մեծ մարդի, իր կենացը՝ քառասունուիրեք տարուած հասակին — եւ օրհնութիւններ կիրարութիւն ու լուսաւորութիւն սփոռութեան բաններորդ տարւոյն մէջ, գարնանային առաջն բողոքման ատեն գերեզման տարուեցաւ:

Անոնկ ապրեցաւ ու անանկ գործեց, ինչպէս մեծ արօւեստագէտ մը: — Ամենօր, աւելի գեղեցիկ գծերով զարգարեց ու աճեցուց իր կարողութիւնները: — Իր ճանշացած գոհապները՝ յղկեղով մատոյց ու զետեղեց համակրթութեան խորանին վրայ:

Աւազ, որ իր գործառնութեանց, բուն միջնակէտն, ինկաւ զրձինն իր ձեռքէն: — Քիացաւ քանդակագործութեան գործիքն — ու եղաւ իր խորան՝ մէկ շիրմի կյուտ մը: — Տրամութեամբ, առանձինն կը կենաց այսօր, Եղիսաբէթուպուլոյ այս նշանաւոր զաւակը՝ Պուտարէցի հատարակաց գերեզմանոցին մէկ անշան աեղլոյն վրայ, բողորդին թողուած, մոցուած ու երեսէ ձգուած...»:

ՑՈՎՀ. ԱՆԾԻ



## Ի Ա Խ Ա Գ Ի Ց Ա Կ Ա Ն

ՈՂՈՅՈՒԹ ՀՈՅ Ի ԲՈՒՇՈ Պ ՎՈՒՇՈՒԹԵՈՒ  
ՎՐԵՑԵՆ ԵԿՈՒՇՈՒՆՈՐ ԵՐԿՈՒՇՈՒԹԻՒՆԵՐԸ

### 1.

Վերջնն տարիններուս մէջ հայ իրաւագիւտութեան ճիւղին արագաբայլ յառաջագիմութիւնն գեղեցիկ երեւոյթ մ'է միջնագարեան չայսաստոնի մատոյօր եւ բարյական կենաց պատմութեան համար, քննութիւնն եւ անտիպ ձեռագրաց հրատարակութիւնն մին քան զմիւնն կը կանխին հրապարակի վրայ, կարծես ամէնն ալ միախորհուրդ նպատակ ըրած ունի շլթաներով մեղմել ժամանակի արագ արագ ընթացքն, որ պաղել կը ձգտի յաջորդաց աշխարհէն մեր պաշտմինախնեսաց սրբազն կետներ եւ այդ կենաց հիմն՝ օրէկները, որոնցմավ վայելած են կենաց քաղցրութիւնն: Թէպէտ հայ իրաւագիտութիւնն ի սկզբանէ անտի ոչ այնշափ ազգայիններն հետաքրքրած է, որը ապարագին որոնց կը պարանիք այս ասպարիգը

մէջ առաջն ուսումնակիրութիւններն, սակայն հարկ է խոստովանիլ թէ բաւական գոյացուցիչ եղած է նաեւ ազգայոց կողմանէ փոյժն, եւ մեղի զարմանալի է միշտ բանաժիր մը՝ բասմաշեանի տժգոհութիւնն եւրոպայի առցեւայս ճիշդին տակաւին մտագրութեան առնուած ըըլլալու նկատմամբ (ԲԿՍ. 1901, էջ 66). Յիրաւի լքման մէջ կը թուի հայ իրաւագիտութիւնն դատելով այն ողբաս մատենախօսութենէն (Literatur), զրո կը ներկայացնեած հառասացն համաժողովին ունինդրաց, բայց յիրականին այն վիճակի մէջ չէ, ինչպէս պիտի ցուցընեն յաջորդ տողերս:

Թողով այժմ հասգոյն շըշանի իրաւագան մատենագրութիւնն, որ հայկական իրաւաց ազգի գույքի մէջ կը կազմէ, մեր ուշադրութիւնն կը գրաւէ առաջին անգամ նաև իրաւանց պատմութեան համար, չ. Զամշեանի եռուհատօր Հայոց դարձնութիւնն, ուր հեղինակին տուած է համառափի իրագանեցւր ժողովի կանոններն, որ եւ ողբիր ծառայած է շատ մը հայ եւ օտար հեղինակոց: Զամշեանի այս կողմէակի երկասիրութենէ եռքը պէտք է յիշել Bienerի հատուածն Vorläufige Nachricht über einige noch jetzt geltende georgische und armenische Rechtssammlungen Ի Kritische Zeitschrift für Rechtskunde und Gesetzg. des Ausl., II (1830), որ կը գրուէր այսպիսի ժամանակ մը, երբ ի Ռուսաստան ինդիւներ կը յուղուէին գոլուէնիէ հաստատութեան մասին, եւ Յ. Եահան Քապեանեանի Տփղիս պարապած էր նոյնին ծրագրով, որ եւ Հրապարակութեաց 1836ին (Քարձագոյն կարգադրութիւն [Պօլօծէնիէ] յլ. Հառավարութեան գործոց լուսաւորչական Հայոց եկեղեցւոյ ի Ռուսաստան, Վաղարշապատ 1836): Քապեանեան կ'ուսումնասիրէր նաեւ հայ իրաւանց վաղը գաղղիներէն երկիր, որոնք սակայն մատիպ մնացած են հեղինակին մահուամբն (Հմմա. Պոլամէնիսի ինդրոց մասին Ա. Գ. Երիցեանց): Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը եւ Կովկասի Հայք ժթ դարձում. Մասն Բ. Կաթողիկոսութիւն Տ. Ցովհ. Ը. Կարբեցւոյ եւ Պոլամէնիսի (1831—1842), Տփղիս 1895, էջ 257—428, 549—589. Քապեան երկասիրութեանց մասին էջ 332—4 ծան.): Ոչ շատ վերը լուս կը աեսէր Կարդինալ A. Maij Scriptorum Veterum nova collectio և Vaticanis codicibus հաւաքածոյնին ծ. Հատորին մէջ Հայոց ժողովներու կանանց թարգմանութիւնն

իձեռն Անձառակեանի (Ecclesiae Armeniacae canonies selecti. Romae 1838, t. X, p. 269—316), որ մեծաւէս նպաստած է եւրոպայի իրաւագետ գիտնոց: Brosset իւր Notice sur le Code géorgien, manuscrit de la Bibl. Royale (Ի Nouveau Journal Asiatique, III (1829), p. 177—201, Այլպէս Դետալս սրա գումար առաջ առաջ մատենախօսութենէն (Literatur), զրո կը ներկայացնեած հառասացն համաժողովին ունինդրաց, բայց յիրականին այն վիճակի մէջ չէ, ինչպէս պիտի ցուցընեն յաջորդ տողերս:

Թողով այժմ հասգոյն շըշանի իրաւագան մատենագրութիւնն, որ հայկական իրաւաց ազգի գույքի մէջ կը կազմէ, մեր ուշադրութիւնն կը գրաւէ առաջին անգամ նաև իրաւանց պատմութեան համար, չ. Զամշեանի եռուհատօր Հայոց դարձնութիւնն, ուր հեղինակին տուած է համառափի իրագանեցւր ժողովի կանոններն, որ եւ ողբիր ծառայած է շատ մը հայ եւ օտար հեղինակոց: Զամշեանի այս կողմէակի երկասիրութենէ եռքը պէտք է յիշել Bienerի հատուածն Vorläufige Nachricht über einige noch jetzt geltende georgische und armenische Rechtssammlungen Ի Kritische Zeitschrift für Rechtskunde und Gesetzg. des Ausl., II (1830), որ կը գրուէր այսպիսի ժամանակ մը, երբ ի Ռուսաստան ինդիւներ կը յուղուէին գոլուէնիէ հաստատութեան մասին, եւ Յ. Եահան Քապեանեանի Տփղիս պարապած էր նոյնին ծրագրով, որ եւ Հրապարակութեաց 1836ին (Քարձագոյն կարգադրութիւն [Պօլօծէնիէ] յլ. Հառավարութեան գործոց լուսաւորչական Հայոց եկեղեցւոյ ի Ռուսաստան, Վաղարշապատ 1836): Քապեանեան կ'ուսումնասիրէր նաեւ հայ իրաւանց վաղը գաղղիներէն երկիր, որոնք սակայն մատիպ մնացած են հեղինակին մահուամբն (Հմմա. Պոլամէնիսի ինդրոց մասին Ա. Գ. Երիցեանց): Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը եւ Կովկասի Հայք ժթ դարձում. Մասն Բ. Կաթողիկոսութիւն Տ. Ցովհ. Ը. Կարբեցւոյ եւ Պոլամէնիսի (1831—1842), Տփղիս 1895, էջ 257—428, 549—589. Քապեան երկասիրութեանց մասին էջ 332—4 ծան.): Ոչ շատ վերը լուս կը աեսէր Կարդինալ A. Maij Scriptorum Veterum nova collectio և Vaticanis codicibus հաւաքածոյնին ծ. Հատորին մէջ Հայոց ժողովներու կանանց թարգմանութիւնն

schaften zu Wien, phil.-hist. Cl. 40 (1862), pp. 255—302. Եւ Urkunden zur Geschichte der Armenier in Lemberg (↑ Archiv für Kunde österreichischer Geschichtsquellen, 32) Wien 1864, p. 155. Քիշովի հետ Համաժամանակ կը Հրապառակէր նաեւ Ed. Dularier: Étude sur l'organisation politique, religieuse et administrative du royaume de la Petite Arménie au temps des Croisades (Paris 1862. Extrait de Journal Asiatique, 5 série, XVII (1861) pp. 377—437 XVIII (1862) pp. 289—357), որ յատկապէս բուրքենեան շրջանն Հընդգրէր, որով պարապած էր եւ V. Langlois: Essai historique et critique sur la constitution sociale et politique de l'Arménie sous les rois de la dynastie Roupénienne, d'après les documents orientaux et occidentaux conservés dans les dépôts d'archives de l'Europe, St. Pétersbourg 1860, 4<sup>o</sup>, p. 84 (Mém. de l'Acad. Imp. des sciences de St. Pétersb. VII, 3, t. III, Nr. 3.) Տես եւ V. Langlois: Le trésor des chartes d'Arménie ou Cartulaire de la chancellerie royale des Roupéniens, Venise 1863, 4<sup>o</sup>, p. 242. — Մ. Աղաբեկեան կը Հեռնարկէր Հրապառակէլ Կանոնագիրը՝ (Դիլ. Առարքի, 1867, էջ 126—136, 153—167, 193—206, 249—265, կը մայ. թերի), ինչ ուրիշ անուանի դիսենկան վարդապատ մը — և. Յովեկի Գաթըրձեան կը պարապէր նոյնին քննական Հրապառակըթեան, եւ լատիներէն ալ թարգմանելու նկատմամբ և. Գետերմանի հետ ի խորհուրդ կը մանկը: Բայց և. Գաթըրձեանի այդ մեծ ձեռնարկութեան համար հաւաքած բոլոր առաջներն եւ ուսումնակրութիւններն մացած են ցայտմ անտիպ (մաս մը Հրտ. Տաշեան Վրդ. Առաքելց, էջ 429—442, հմատ. եւ էջ 17): — Իսկ Սարգսկ Պարուն իւր Rys Dziejow Ormianskich երկասիրութեան մէջ (Tarnopol 1869, p. 205—261) կուտար լի հայոց դասասանագիրը: — Յանցորդ սարին (1870) Մ. Աղբակէլ Արմանակ Սահմանադրութեան մաս մաս Հընծայէր ազգայնաց Արէ Արքեպ. Միհթարեանցի գործն՝ “Պատմութիւն Ժողովոց Հայոցասանեաց Պատմութիւն եկեղեցւոյ, համադրէ կանոնականի սկիզբն էր որ Արմացու հանդէս Եցոյ յերեւան կը հաներ կիմիկան նորագիւտ օրինագիրը մը՝ “Անօդզք Անսիրույ, եւ իրեւ ճաշոկ յառաջբանն եւ ցանկն ալ կը Հրապառակէր (Յոյ. 1870, էջ 226—233), իսկ 2եռագրին վրայ տեղեկութիւն կը հազարացէր Յովհ. Քէ. Մկրեան (Ընտ. 66—68), որ գրին կը լուսաւ և. Աղբակէնի ամողութեամբ ի լոյս ընծայելու կիմիկան պատմութեան համար ծանրացչին դրեն, Assises d'Antioche reproduites en Français et publiées par la Société Mechitariste de St. Lasare. Venise 1876, 4<sup>o</sup>, pp. XXIII + 93. (Հմատ. եւ Սմբատ Գունդստապլ Հայոց եւ Անսիզք Անսիրույ, ՔԶՄ. 1876, 307—327, եղին Գաղ. 288—306): Տաճկահայոց Ազգ. Սահմանագրութեան յոյզերն առիթ կու ային Աղերիցեանի ուսումնակրելու “Տաճկասանի Հայոց իրաւունքերը եւ նոյն սահմանադրութեամբ, պատմական տեսութիւն, (Փոք) Առաքելակերթ, 1877, գ. 367—93, թ. 145—182. գ. 139—177. թ. 286—316): — Նոյն թերթն ու շատ վերջ յերեւան կը հաներ նաեւ հմատ իրաւունքետի մը՝ Ահան Դա. Վ. Բատատանեանի գրչէն շարք մը իրաւունքան յօդուածներու — “Պատմասանագիրք Միկթարյ Գոշի, իրաւունական հետազոտաթիւնք, (Փոք) 1879, Զ. 65—125, Է—Ը. 60—109, թ. 51—105), որով, ինչպէս կը ծանուցաւ եւ անօթութեան մէջն յառաջարանն կը կազմէին նոյն գիտականին նոր ձեռնարկութեան, որ հեղինակի մասնաւնէ վերջն լոյս աեսաւ հշշիածի մամիչն խրագրովս “Մակիթար Գոշի Դասասանագիրք Հայոց իրաւունական հետազոտութիւնք հանդերձ ծանօթութեամբք, (Վաղըրշապատ 1880, 8<sup>o</sup>, էջք 180 + 442 + ԺԲ): Բատատանց Վարդապետի գրչէն էին նաեւ յօդուածներու Առաքելակերթեան (Փոք) 1880, Զ. կ. 148—167, ը—թ. 51—90, ժ. 34—73, ԺԱ—ԺԲ. 137—164: 1881, դ. 51—78, կ—թ. 19—45): — Արեւելքի մէջ մինչ պատմէս կը յառաջդիմք իրաւունց հետազոտութիւնն, ի գերմանիա և. Լամբրոնացւոյ թարգմանու-

թիւն՝ “Օրէսք Թագաւորաց Կոստանդիանոսի, Թէոդորի և Լեռնի Թագաւորաց Հռովմայեցոց, զոր ծանօթացուցած էր արդէն Հ. Petermann: Ueber die armenische Uebersetzung der Gesetze Constantins (in Monatsberichte der k. Akad. der Wiss. zu Berlin 1867, pp. 419—424) կրկին քննութեան կառուելու Sachau գիտականէն, եւ կը հասարակութէր զերմանեւն թարգմանութեամբ հանդերձ ի գիրու Syrisch-römisches Rechtsbuch aus dem 5. Jahrhundert, herausgegeben, übersetzt und erläutert von K. G. Bruns und Ed. Sachau. Leipzig 1880, 4<sup>o</sup>, pp. X+149+346 (Հման. առ այս եւ R. v. Hube: Zur Beleuchtung der Schicksale des sogenannten Syrisch-römischen Rechtsbuches. ի Zeitschrift für Rechtsgeschichte. 16 N. F. 3. Jahrg. 1882, pp. 17—21). Նոյն առանեակին կը վերպերին եւ M. Kovalevskii գործերու Զակոն և օրինակ ի Կավказ, տ. I. p. 159—166, եւ Современный обычай и древний законъ. Москва. 1886, ուր առ կը շնորհուել նաև հայ իրաւաց, զոր մատենախօսութեան կառուուր R. Dareste: Etude d'histoire du droit ի Journal des Savants, 1887, p. 115—117, և անապէս ծանրացած հայկականի վրայ: Այլ եւս առած էր թոիչ հայ իրաւագիտութիւնն եւ բաւական յածնութեամբ կարին հրաժարակի վրայ ուսումնակիրութիւններ, այնպէս որ ոչ հայդէտ մը — Josef Kohler կրնար գրել յատուկ յօդաւած մը Das Recht der Armenier ի Zeitschrift für vergleichende Rechtswissenschaft, 7 (1888), p. 385—436, իսկ գ. Խալաթեանց հայ գրագիտաց ձեռքն կու ասր “Երադիր հայ ազգարութեաներին, Մոսկվա 1887, 8<sup>o</sup> էջ 115: Հիւրցան կը գրէր հին Հայոց մերձաւոր առութեան վրայ: Հ. Hübschmann: Ueber die persische Verwandtenbeirat ի ZDMG. 43 (1889) pp. 308—312: — Գերման գիտականաց Քիշովի եւ Կոհերի ուսումնական սովորութիւնների, Մոսկվա 1887, 8<sup>o</sup> էջ 115: Հիւրցան կը գրէր հին Հայոց մերձաւոր առութեան վրայ: Հ. Hüb schmann: Ueber die persische Verwandtenbeirat ի ZDMG. 43 (1889) pp. 308—312: — Գերման գիտականաց Քիշովի եւ Կոհերի ուսումնական սովորութիւնների, Մոսկվա 1887, 8<sup>o</sup> էջ 115: Հիւրցան կը գրէր հին Հայոց մերձաւոր առութեան վրայ: Հ. Hüb schmann: Ueber die persische Verwandtenbeirat ի ZDMG. 43 (1889) pp. 308—312: — Գերման գիտականաց Քիշովի եւ Կոհերի ուսումնական սովորութիւնների, Մոսկվա 1887, 8<sup>o</sup> էջ 115: Հիւրցան կը գրէր հին Հայոց մերձաւոր առութեան վրայ:

Թիւնք Լեհահայոց գատառասանագրոյն. 1. Պի. շոփ. Լեհահայոց հին իրաւունքը. 2. Գոկեր, Իրաւունք Հայոց, Վիեննա 1890, 8<sup>o</sup> էջ 84+58. Ազդ. Մատ. Ա.): — Backham Անկիւրայի ժողովյան կանոններն հին հայ թարգմանութիւնն կը շրջբար անդղերէնի, R. B. Backham: The text of the Canons of Antioch. Studia biblica et ecclesiastica. Oxford, 1891, p. 209—211: — 1894ին հանդէն կու գային իրաւագիտութեան գոկորոք մը Ագօր Megavorian: Etude ethnographique et juridique sur la famille et le mariage arméniens précédée d'un aperçu historique. Lausanne 1894, 8<sup>o</sup> pp. 126, որպէս հեղինակն կու ասր եւրոպացի գիտոց նաև համառա անհարկ մը հայ իրաւաց պատմութեան վրայ (p. 7—38), եւ Ս. Բահամթիւննց է Հոգային եւ անձնական իրաւունքը հին Հայաստանում, (Տփղիս 1894, 8<sup>o</sup> էջ 76. արտապ. Մարտէ), Մ. Խորենացւոյ վրայ հիմուած: Այս նկատմամբ աւելի կարեւոր էր՝ Մ. Գարագաշեամբ հատուածն Հին Հայոց իրաւունքի մասին “Քննական պատմ. Հայոց, երկին մէջ (Տփ. 1895, թ. 1—55): Սոյն թուականներուն կուսումնակիրէր Հ. Յ. Ցաշեան ՀԱՀ. մ. մէջ (1893—94): Վարդապէտութիւն առաքելոց անվաներական կանոնաց մատեանը, թուղթ Յակոբայ տո կողրատու եւ կանոնք Թագդէիր, որ եւ լոյս կը առնէր առանձին (Վիեննա 1896, 8<sup>o</sup> էջ թ. + 442, Ազդ. Մատ. Ա.): — Յաջորդ ասրին Գ. Ք. Աղանեանց կը գրէր հատուած մը “Հայաստանեաց եկեղեցու կանոնագիրը”, (Լուսայ. 1897, Ա. 282—91.), եւ F. C. Conybeare կը թարգմանէր Ս. Սահակայ հաններն The Armenian Canons of St. Sahak catholicos of Armenia ( ի American Journal of Theology, 2 (1898), p. 828—848): — K. Güterbock Տեսազուութեան կ'առնուր Դ. Գարու Հռովմական Հայաստանի քաջարական իրաւունքն. Römisch-Armenien und die römischen Satrapien im 4.—6. Jahrhundert. Eine rechtsgeschichtliche Studie (արտապ. ի գրոց Festgabe der Königsberger juristischen Fakultät zum Doktor-Jubiläum für Dr. Th. Schirmer) Königsberg, 1900, 8<sup>o</sup> pp. 58, որուն թարգմանութիւնն կու ասր Ն. Յարոյ, “Քիւզանդական կայսրների կարգ ադրբութիւններ Հայաստանում, պատմական հատուածներ Դ. Գարերին վերաբերեալ” (Լուսայ. 1902, թ.

121—134. 163—178): — Յատկապէս եւրոպացի զ իսնոց ու շագրութիւնն հրապուրելու համար հայ իրաւաբանութեան վրայ իսոսած է Կ. Յ. Բ. Իսամաջեան 1900ին համեմատական պատմութեան միջադրային բ. Համաժողովը մէջ Հայ իրաւաց նկատմամբ ճառս. K. J. Basmardjian: Le droit arménien depuis l'origine jusqu'à nos jours (Mémoire présenté au Congrès international d'Histoire comparée, Paris 1900.) Macon 1901, 8<sup>o</sup> pp. 8. (Extrait des Annales internationales d'Histoire). Թարգմանութիւն «Հայկական իրաւունքի ի սկզբանէ միջնեւ մեր օրերը», (Ան. 1901. էջ 65—70): — Մատգրութեան կառնութիւն նաեւ ուսումնակարելու եղանակը. եւ կը նուիրէին այս մասին հատուածներ Լ. Կազարեակ «Հայոց սովորութեան իրաւունքի աւատմասիրութեան նշանակութիւններ եւ եթողոք» («Վարչ. գրական-բանախրական ժողովածու, Տփդիս, 1901, էջ 322—333). եւ Խ. Սամուելեան «Հմայ Հայոց իրաւուքը եւ նրա Տետապատմասիրութիւններ կատառ. ունաձին փոյթ (Արտ-Քայ-Հանդէ, Ժմ. գիրը (1904) 5—32): Աւելիքէս ընդգրած կ երկասիրութիւններ ալ կը ձեռնարկուէին, այսպէս և. Ա. Մ. Մթիւր-Բանեան «Հայոց եկեղեցական իրաւուքը. Ա. գիրը, Շոշի 1903. 8<sup>o</sup> էջը 807., (մատենախօսութիւն մասոր վրայ Հանդ. Ան. 1904, էջ 206—213): Մ-թանքեանի գործն կու տար բանախրաց կանոնաց հաւաքածոց մը, թէեւ ոչ բազմալի կատարելութեամբ. իսկ Արիստ. արքեպ. Գութեան կը խմբագրէր նիւթի եւ պարտքենի կարգամէն մի կանոն, զը կը խորագրէր. «Կանոն Ա. Ժողովը եւ Հայոց եկեղեցւց», (Ա. պրակ. Տփդիս 1904, 8<sup>o</sup> էջը 139, արտասապ. Լուսայէ): Ծիշենք եւ Հ. Մ. Պատուքեանի «Հայ Կաթողիկոսութիւնն», զը կը վաստակէ մաս մաս բազմապէս մէջ նաեւ իրաւաբանական տեսակիտիւն. (Քայլ. 1902, էջ 552—6. 1903, էջ 109—115. 1906, 399—405. 1907, 113—5. 216—18, 314—16): Կաթողիկոսի իրաւաց մասին կ'արժէ նշանակել նաեւ Մ. արքեպ. Ամբատեանցի «Տեղագիր Գեղարքունի ծովազրդ գ. գուտարի, երկն (Վզոց. 1895, էջ 658—721):

Կ'երկայ Ժամանակի կը նուիրէ ընդգրածակ ուսումնախրութիւնն մը Խ. Սամուելեան «Միթթար Գօշի Դատաստանագիրը եւ Հայոց հմայ քաղաքական իրաւաբանը (ուսումնախրութեան փորձ)» ու մաս մաս կը հրաւարակուի Հ. Հանդ. Անսու-

րեց, թերթիս մէջ (1907, էջ 42—47, 78—84, 97—101, 135—139, 206—210): Բաց ի եկեղ. եւ քաղաքական իրաւունքի, գրության եւ կը գրութին հետազոտութիւններ Սովորութեան իրաւունքի վրայ ազգագրական տեսակետով, այսպէս Խ. Սամուելեան Առեւան գմանք ամուսնութիւն. տեսութիւն Հայ սովորութական իրաւունքից (ԱշԽԱԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՑ. Ժ. գիրը (1905) էջ 40—83). Աղնապիսի տեսութիւններ են նաեւ Խ. Սամուելեան «Արեւան վրեւ եւ փրկանք, (Անդ. Ժ. (1903) 269—303). «Հայ ընտանեկան պատամանքը», (Անդ. Ժ. 203—234, Ժ. 112—130, Ժ. Թ. 156—174) եւ «Հայոց ժառանգական իրաւունքը», (Անդ. Ժ. (1907) էջ 68—80, շարունակելի), Գարձեալ Կ. Կատանեանց՝ «Պայտ եւ տուար», (Անդ. Ժ. (1906) էջ 131—138) եւ «Դամիթ Վրդ. Ալակայ որդի, (Անդ. Ժ. 105—132. Ժ. (1907) էջ 62—67):

Օթեալ ուսումնախրութիւններ կատառ ունաձին փոյթ սարուած է նաեւ Ժողովոց եւ Ս. Հարց Կանոններու պարզ կամ քննական հրաւարակութիւնն պատրաստելու եւ հրատարակելու, որովցէ ի միջ այլց միշնիք. Աղքաս. Արքեպ. Պայմանական որ կցած է իւր Պատմ. Կաթողիկէ վարդապետութեան ի Հայոց երկին (Այիննա 1879 էջ 191—298) բազմնթիւ ժողովց կանոններ (Այնն թարգմ. նաեւ Ղատիներէն), — «Անեսէ Հայաստանեայց Ա. Կենցաղցոյ, թերթին (1888 էջ 358 եւն) տուած է աշխ. թարգմանութիւն Առաքելական կանոնաց (կանան Ա—ԼԴ), «Կանոնք Դուռնոյ Թ. Ժողովցին, Ձեռագրերի համեմատութեամբ լոյց չնայեցին Միիմար Վրդ. եւ Ս. Տիգրանեան, Արք. 1905, էջ 177—202 (արտասապ. Վաղարշապատ. 1905. 8<sup>o</sup> էջ 28): — Կանոնք ներսիս կաթողիկոսի եւ ներշապուհ եպիսկոպոսի, հրա. Ա. Ա. Ղամճեան Արք. 1905, էջ 943—968: — Կանոնք Միիմի Հայոց Կաթողիկոսի, հրա. Նոյն, անդ. 1905, Յաւել. Նոյ. էջ 1—23, — «Զինուարական օրէնք ներսիս Լամբրոնացւոց, Բնա. 1902, էջ 821—28: — Հայկական արէնք Կիլիկեցւոց, անդ. 1907, էջ 14—18:

Իրաւաբանական ուսումնախրութեանց այս երկար շարքին վայ կու գան աւելնալ նաեւ «Ավիկեան Հայերէնի քերականութեան», յայտնի հեղինակ ուսուցչապետ Կարսաի նշանաւոր երական իրաւունքներն, պոնք առանց տարակութիւն

նոր շըջան պիտի բանան հայ իրաւաբանութեան պատմութեան մէջ, Հայերէնագէւսն Յ. Կարստ վենետիկի եւ Վիեննայի Միիթարեանց Մատենագրաբաններու մէջ Կայկեան Հայերէնի քերականութեան համար լեզուագիտական խռարկութիւններ կատարած միջոցն կը նկատէ առջեն բացուած Հայոց իրաւանքի քննութեան համար ալ առատ ատաղձ, ամնչակ եւ թօն եւ բոհ վիճակի մէջ, որ եւ գրգիռ կը ըլլայ իրեն պարապելու այս ձիւղով ալ եւ իւր աշխատութեանց արդիւնքն կը ըլլան այն հսկոյ հասորներն, որոնք խորագիր կը կրեն.

Dr. Jos. Karst: Armenisches Rechtsbuch. I. Bd. Sempadscher Kodex aus dem 13. Jahrhundert oder Mittelarmenisches Rechtsbuch nach der Venediger und der Etschmidziner Version unter Zurückführung auf seine Quellen, herausgegeben und übersetzt. Strassburg. (Verlag von K. J. Trübner.) 1905 4<sup>o</sup> pp. J+XXXII+223. — II. Bd. Sempadscher Kodex aus dem 13. Jahrhundert in Verbindung mit dem Grossarmenischen Rechtsbuch des Mechithar Gosch (aus dem 12. Jahrhundert) unter Berücksichtigung der jüngeren abgeleiteten Gesetzbücher, erläutert von J. Karst. Ապ 1905, 4<sup>o</sup> pp. VII+424.

Բառ բանգրին ապագրութիւնն կատարուած է զենետիկ, Միիթարեանց ապարանն, ինչպէս կը տեղէկանանք IV Եկեն, ի Սարասուրդ միայն ճականն եւ յառաջաբանն: — Այս երկինատոր աշխատութիւններ ծնունդ կու առն նաեւ այն աւանմափութեան, որ նախնարար որոշուած էր գործոյն ներածութիւնն կազմել: Այդ գործութիւնն է. J. Karst: Grundriss der Geschichte des armenischen Rechtes, I. Stuttgart, 1906. 8<sup>o</sup> pp. 99. (Արտապ. ի թերթէն Զետարակացութիւն Մէջ Զարգարական աշխատութիւններու մէջ, մանաւանդ երր Աշկեսանդր Կամկի մատնեց պրազան ընդիդունու մէծ մասը՝ Սոգերը, որ բան մարական ցեղէ էին, իրենց յատոկ ըբրուումները ներմուծեցին Դենքամազեղի մէջ Աւետարյան վերականութեան ժամանակ: Նոր որ վարդպատճեններու գուան էր այդ Ազգաններ, իրացրներ, անմիջապէս գլուխ վերցուցին վանաւոր ապահնալիքով: Մանէս, Քորատ կամ կաւատ, Մաղդաք բաւական մոտաւածեցին Դենքամազեղը: Զարուանկան դրութիւնը, Միհիրի մայրածութիւնը տար են բան աւետական վարդապէտութեան: Այնպէս որ, ինչպէս կը ցուցնեն Եղիշէկ եւ Եղիշէկի տեղեկութիւնները, Սասանաց ժամանակ Զարդաշտականութիւնը գրեթէ խանդարուած էր (Հարլէ, Էջ XXXVI): — Եղիշէկի ոռ շիրողութիւնը — “Եւ քանի մանդ գրութէ չեն կրօւն, երբեմ զայն ասեն, եւ այսոն խարեն, եւ երբեմ զայս, եւ ողին խարեն խանօսը, առ շատ լաւ կը բացատրէ թէ Բնչ վեճակի հասած էր

մին ծանօթ J. Kohler է, որմէ և Alt-syrisches und altarmenisches Recht ի Zeitschrift für vergl. Rechtswissenschaft, XIX (1906), p. 103—130. եւ երկրորդն D. H. Müller, որ իւր Semitica, Sprach- und rechtsvergleichende Studien, առաջնասիրութեան Բ. Ետարակն նուիրած է գրեթէ ամբողջապէս հայ իրաւունքի հետազոտութեան (Հրա. ի Սitzungsberichte der k Akademie der Wissenschaften. Phil.-hist. Cl. 154 Bd. 3 Abh. Wien 1906, 8<sup>o</sup> pp. 88. Հման. եւ նոյն Մüllerի գրութեան մասին տեղեկութիւնն ի Անուանութիւն):

Հ. Ն. ԱԿՈԽԵԱՆ



## Ա Տ Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

### Ե Պ Ի Շ Ի

Հ Ն Ե Ն Ե Ը Ն Ե Խ Ա Տ Ե Ւ Խ Ն Ե Ս Ո Ւ Խ Ի Խ Ի Խ Ի Խ Ի Խ

(Հ Ա Ր Ա Ն Ա Յ Ա Բ Ի Խ Ա Ն Ա)

Գ Լ Ո Ւ Խ Գ.

### § 1. ՕԾՈՒ ԳԻԾԵՐ ԵՒՆԻՄԱԶԴԻՔԻ ՄԷՋ

Զարդարակի կրօնը շմաց իւր սկզբանական պայծառութեան մէջ. շատ բան փոխուեցած գաւառ ընթացքին մէջ, մանաւանդ երր Աշկեսանդր Կամկի մատնեց պրազան ընդիդունու մէծ մասը՝ Սոգերը, որ բան մարական ցեղէ էին, իրենց յատոկ ըբրուումները ներմուծեցին Դենքամազեղի մէջ Աւետարյան վերականութեան ժամանակ: Նոր որ վարդպատճեններու գուան էր այդ Ազգաններ, իրացրներ, անմիջապէս գլուխ վերցուցին վանաւոր ապահնալիքով: Մանէս, Քորատ կամ կաւատ, Մաղդաք բաւական մոտաւածեցին Դենքամազեղը: Զարուանկան դրութիւնը, Միհիրի մայրածութիւնը տար են բան աւետական վարդապէտութեան: Այնպէս որ, ինչպէս կը ցուցնեն Եղիշէկ եւ Եղիշէկի տեղեկութիւնները, Սասանաց ժամանակ Զարդաշտականութիւնը գրեթէ խանդարուած էր (Հարլէ, Էջ XXXVI): — Եղիշէկի ոռ շիրողութիւնը — “Եւ քանի մանդ գրութէ չեն կրօւն, երբեմ զայն ասեն, եւ այսոն խարեն, եւ երբեմ զայս, եւ ողին խարեն խանօսը, առ շատ լաւ կը բացատրէ թէ Բնչ վեճակի հասած էր